

# ՃԱՄԱՆԱԿԻ ԳԱՂԱՓԱՐԻՆ ԲԱՐԵՇՐԶՈՒԹԻՒՆԸ

( Արտաստուած 2 Ապրիլ 1938ին Սօրպօնի Էտկար-Քիմէ Ամփիքարտրոնին մէջ )

Ժամանակին իսկութեան խնդիրը հինէն ի վեր շարշարած է իմաստասէրներուն միտքը: Հասկնալու համար թէ ի՞նչ է հասարակ մարդուն կարծիքը այդ մասին, կը բաւէ անգամ մը ուշադրութիւն ընել թէ ի՞նչ տեսակ բացատրութիւններ ունի ժողովուրդը ժամանակի նկատմամբ: Ձեռք ըսեր միթէ: «Ժամանակ կորսնցնել», « տարիները սահեցան գացին», « ժամանակը անցաւ»: Յայտնապէս կ'երևայ ուրմն թէ մէկը, որ երբեք առիթը չէ ունեցած խորհելու ժամանակի իսկութեան մասին, զայն կը նկատէ որպէս հոսանուտ մը, որ կը սահէ եւ կ'անցնի:

Այսպէս, ենթադրենք, օրինակի համար, թէ կը գտնուինք կայարանի մը մէջ, ուր կը սպասենք կառախումբին ճամբայ ելլելուն: Մեկնումի պահուն այդ անհամբեր սպասումը, ճիշտին ձգտումը որ ատկէ յառաջ կուզայ, մեզ զգացումը կուտայ բանի մը որ կը սահի եւ կ'անցնի, առանց որուչպէս իրազեկ ըլլալու. թէ ի՞նչ բան է ան որ այդպէս կը փախչի անդադար: Անորոշ՝ անբացատրելի զգայութիւն մը մեզ կը պատէ, զգայութիւն բանի մը որ մենէ խոյս կուտայ մտէն վայրկեան, որ ան բաւէ կը կորսուի մեզ համար: Ահա՛ այն պատկերը, զոր ժամանակը մեզ կ'ընծայէ առաջին առիթը, այն ձեւը, որու ներքեւ ան կը յայտնուի մեր ներքին զգայականութեան: Սակայն եւ այնպէս, ժամանակը, որպէս տիեզերական համապարփակ յատկութիւն, արտաքին

այարարի մէջ մեզ կ'երևայ աւելի ընդհանուր ձեւի մը տակ, ձեւ մը որ կը հետաքրքրէ մեանգամայն անշունչ իրերը եւ կենդանի բնու – թիւնը:

Ամէն վայրկեան մենք ներկայ կ'ըլլանք բնական երեւոյթներու կատարման, լոյսի եւ խաւարի շարունակական յաջորդութեան, տաք եւ ցուրտ եղանակներու պարբերական վերադարձին, ապրող էակներու ծնունդին, զարգացումին եւ մահուան: Բոլոր այս իրողութիւնները ժամանակի մասին մեզ կուտան աւելի ընդհանուր պատկեր մը, որով ան մեզ կը յայտնուի իբր անհրաժեշտ պայման բոլոր փոփոխութիւններու կատարման:

Ժամանակի դադափարը, ուրեմն, ի սկզբբան, նախնական մարդոց մտքին մէջ, նոյնացած էր ցերեկի եւ գիշերի յաջորդութեան հետ: Իսկ երբ մարդկութեան այդ նախնական դարերէն կը փոխադրուինք քաղաքակրթութեան աւելի յառաջացեալ մէկ շրջանին, ի մասնաւորի հին Յուններու դարաշրջանին, կը տեսնենք որ Յունիտյ առաջին իմաստասէրները, ինչպէս նա. եւ յետոյ, Արդերի հելլենական դպրոցին ներկայացուցիչները, ճիշդ նոյն կարծիքը կը յայտնէին ժամանակի մասին: Դէմոկրիտոս կը պայտղէր արդարեւ որ ժամանակը երեւոյթ մըն է որ կը յայտնուի ցերեկի եւ գիշերի կերպարանքով:

Ժամանակի մասին նոր եւ իսկատիպ տեսութիւններ գտնելու համար պէտք է հասնել մինչեւ Պլատոն: Գիտենք թէ ինչպէս Պլատոն,

իր ստեղծագործութեան պատմութեան մէջ, ժամանակի ծագման նկարագրութիւնը կ'ընէ եւ զայն բազմատեղով յաւիտենականութեան հետ, առաջինը կը ներկայացնէ իբր վերջինին շարժուն մէկ պատկերը:

Երբ աչիք առաջ կը բերենք ժամանակի մասին բանաձևուած վարկածներուն ամբողջու - թիւնը, նկատի առնելով միանգամայն դարստ - շրջանը, ինչպէս նաեւ իմաստասիրական գրու - թիւնը, որուն կը պատկանի իւրաքանչիւր վար - կած, իսկոյն վերահասու կ'ըլլանք հոգեկան այն պատճառներուն, որոնք առաջնորդ եղան ինդրոյ առարկայ այդ վարկածներու բանա - ձևման:

Տարակոյտ չկայ որ ժամանակի մասին մեր ունեցած ըմբռնումին զանազան հանդրուան - ները կազմուած են երկու դիտարո ազգակնե - րու աղղկեցութեան ներքեւ, որոնք են կրօնա - կան մտածման բարեւըջումը եւ գիտութեանց յառաջացումը: Սակայն երբ կը սկսինք ու - սումնասիրել իմաստաւէրներու գործերը եւ անոնց քարոզած ընդհանուր վարդապետութիւ - նը կը բազդատենք ժամանակի անոնց ըմբռ - նումին հետ, կը տեսնենք գոյութիւնը երբորդ վճռական ազդակի մը, որ զանոնք առաջնոր - ձեւ է ժամանակի մասին իրենց բրած խոր - հրդաձուութեանց մէջ: Այդ ազդակն է այն դը - րութիւնը, որու հետեւած են հիմնելու համար իրենց իմաստասիրական դպրոցը: Արդարեւ շատ դիրութեամբ կը տեսնենք որ իւրաքան - չիւր իմաստասէրի ժամանակի մասին յայտ - նած զազափարը, իբր լրացուցիչ մաս, տրա - մաբանական եւ անհրաժեշտ մէկ հետեւութիւնն է հեղինակին իմաստասիրական գրութեան:

Լեւիկպպոս եւ Դեմոկրիտոս եւ աւելի ետ - քը Եպիկտոսը, կ'ընդունէին թէ բնութեան մէջ երկու բան միայն, որպէս իրապանութիւն, գո - յութիւն ունին, այն է՝ մարմինները եւ անոնց միջեւ գտնուող պարագրութիւնը: Այդ պայ - մաններու մէջ կարելի չէր այլեւս տեղ գտնել երբորդի մը համար եւ ահա թէ ինչու անոնք ժամանակը կը մերկացնէին այն բոլոր ստոր - դեյիներէն, որոնք կընային առարկայական ի - րականութիւն մը տալ անոր:

Պլատոնական դպրոցին, բայց մասնաւոր

նոր-պլատոնականին, ժամանակի ըմբռնումը բոլորովին ստորեր է առաջինն, որովհետեւ ան ժամանակը կը դասէ անկախ էակի մը կար - գր, որպէս բոլորը Մէկին, որ ունի ոչ սկիւր եւ ոչ այ փախճան, որ է անհուն եւ որ յաւի - տենականութեան անշարժութենէն կը զտնա - զանուի իր մշտնջենական փոփոխականու - թեամբը:

Տիմոյսի նպատակն է արգարեւ պատմել իրերու ծագումը եւ աշխարհի կազմութիւնը՝ ըստ նմանութեան պատկերի: Մէկ խօսքով, հեղինակը այդ երկով կ'առաջագրէ բացարեյ արարչագործութիւնն եւ ստեղծիչ Աստուածու - թեան բնութիւնը: Պլատոն կը ջանայ դիտնայ թէ ինչպէ՞ս սկզբնական քառսնն կրցած է յա - ոռաջ գալ այսպէս կենդանի եւ մայլելիորէն կառուցուած աշխարհը: Տիկեղբք ձեռակերտն է կազմակերպիչ Աստուծոյն, բայց ամէն երկ կը շինուի տիպարի մը համեմատ, եւ Աստու - ծոյ գործածած տիպարը յաւիտենական է, այ - սինք թէ ան կը գտնուի անշարժութեան մը մէջ որ կը մնայ ընդմիջտ անյղիի: Յաւիտե - նականութիւնը կը համապարփակէ տիպարին գոյութիւնը՝ անհուն եւ ամենակատարեալ տի - պարը ըլլալով այստեղ յաւիտենական զազա - փարները, մինչ ժամանակը կը համապարփա - կէ արարածներուն, որ է առաջնոյն ընդօրինա - կութիւններուն, սահմանափակ եւ անկատար գոյացութիւնը: Այս պայմաններուն մէջ խիստ բնական է որ ժամանակը բազդատուի եւ հա - մեմատութեան գրուի յաւիտենականութեան հետ:

Աւելի յետոյ նոյն այդ ձգտումը պիտի գտնենք քրիստոնէութեան շրջանի իմաստասէր - ներուն թով, անուշտ եկեղեցիին ընդունած ընդհանրութեան պատհանձած բարեփոխում - ներով:

Արիստոտէլի մէջ, որ աւելի գիտուն մըն էր քան թէ ճանաստեղծ, գիտական պրպտող միտքը պիտի դերագանցէ Պլատոնի հայեցո - դական ճաշակներուն վրայ, այնպէս որ երբ Արիստոտէլ, ժամանակը սահմանելով, կ'ընէ թէ ան թիւն է շարժումին ընդհանուր առմամբ, այս սահմանումը կ'առնէ քանակական օրէնքի մը ձևը, որ շարժուն առարկայի մը իր ըն -

թացքին վրայի զանազան վիճակները իբարու կը զօղէ:

Արիստոտէլի այս խորունկ գաղափարը իբ ժամանակակիցներուն հա յորոգներուն մէջ չգտաւ սակայն իրեն արժանի եղած արձագանգը: Պրոտինտի հա իբ նոր-պլատոնեան զըզրոցին երեւումով ներկայ կ'ըլլանք Պլատոնի վարդապետութեան նոր փայլով մը վերածնունդին:

Քրիստոնէութիւնը կարեւոր փոփոխութիւն մը մտցուց Աստուծոյ եւ Տիեզերքի փոխարարութեանց մեր ըմբռնումին մէջ: Հիներուն, ի մասնաւորի Աղեքսանդրոյ զպրոցին համար, Աշխարհը թէպէտեւ Աստուծմէ էր բխած, սակայն արեւիկա ըսել չէր ընաւ թէ ան երբեք ունեցած ըլլայ ոեւէ սկիզբ: Անոնց համար Աշխարհը անստեղծ էր եւ ան գոյութիւն էր ունեցած ընդմիշտ: Անիկա աստուածային իմաստութենէն էր առած իր ծագումը բխամար եւ չունէր ընաւ վախճան, եւ ա՛ն մենք հոն ժամանակը կը տեսնենք էակի մը աստիճանին թարձարացած եւ որու ծագման պատճառը նոյն այդ աստուածային իմաստութիւնն է եւ որ նմանապէս ոչ սկիզբ ունի, ոչ ալ վախճան: Քրիստոնէական միտքը կը խորշի Հեղինակը իրեն զործերուն հետ համարդայակից ընդունելու գաղափարէն: Քրիստոնէութեան հաւատքին համեմատ Աստուած ամենայն ինչ ստեղծեց յոյնչ, Տիեզերքը դուրս բերաւ անկութենէն եւ հետեւաբար Ան ստեղծեց նաեւ ժամանակը:

Քրիստոնէութեան ծագումէն առդին եւ մասնաւանջ ամբողջ միջին դարու ընթացքին իմաստասերներու ուշադրութիւնը գրաւուած կը տեսնենք աստուածաբանական խնդիրներով, այնպէս որ Աստուծոյ ընտրութիւնն եւ աշխարհի ստեղծումը առանցքը պիտի կազմեն անոնց խոհումներուն: անոնց ջանքերուն առարկան պիտի ըլլայ հակնալ Արարչին իսկութիւնն եւ թափանցել արարչութեան խորհրդին: Այն ատեն իրենք զիրենք դէմ յանդիման գտնելով յախտենականութեան հետ անոնք պիտի դուրսնան ընելու այն դուգակչիւրը, որը, ինչպէս տեսանք, Պլատոն էր ըրած: Այն միեւնոյն պատճառները որոնք հելլէն իմաստասէրը ա -

ռաջնորդած էին բաղդատութեան դնելու ժամանակը յախտենականութեան հետ, պիտի մղեն նոյնպէս քրիստոնեայ խորհողները որպէս դի ժամանակի խնդրին քննութեան առթիւ ա - նոնք նկատի ունենան այդ վերջինին այդերսը յախտենականութեան հետ: Բայց եւ այնպէս, ինչպէս որ ըսինք, Եկեղեցին չ'ընդունիր արարչադործութեան նոր-պլատոնական վարդապետութիւնը: Տիեզերքը սկիզբ մըն է ունեցած. պէտք է որեմն բացատրել այդ սկիզբը եւ որոշապէս ճշդել աշխարհի չուկէտը ժամանակի ընթացքին մէջ, իսկ այդ բանն ալ անկարելի է երբ չենք ընդունիր ժամանակին ալ ստեղծուած ըլլալով Աստուծմէ:

Սուրբ Թովմաս Ազուրիացին նշանաւոր է հանդիսացած արիստոտէլեան զպրոցին դաղափարները Եկեղեցւոյ վարդապետութեանց հետ հաշտեցնելու իր փորձով, եւ իբր այդ, Ս. Թովմաս կ'ընդունէ ժամանակի մասին Արիստոտէլի տուած աւճանը: Իմաստասիրա - կան տեսակէտէ գտնելով, կ'ըսէ Ս. Թովմաս, որ եւ է հնարաւորութիւն չկայ որոշելու թէ որո՞նց թով է ճշմարտութիւնը, անոնց՝ որ կը պնդեն թէ երկիրը գոյութիւն ունի յախտենից թէ անոնց որ կը ջանան հակառակը ապացուսանել: Հրատարելով ուրեմն, որպէս իմաստասէր, այդ հարցին լուծումը փնտնելէ, Ս. Թովմաս կ'ապաւինի աստուածաբանութեան, այսինքն հաւատքի վճռին: Արդ, հաւատքը այդ մասին բացարայտ է, ջանի որ ան կը յատարարէ թէ զի սկզբան արար Աստուած զերկին եւ զերկիրը: Ուրեմն կ'իզգալակցնէ Ազուրիացին, Տիեզերք չի կրնար ըլլալ յախտենական:

Տէքարը եւ Սպիտոզա, հակառակ իմաստասիրութիւնը դիտական տունաշինբու վրայ յենլով նոր եւ ամուր չ'իմերու վրայ կանգնելու իրենց ջանքերուն, հաջիւ դեռ սկողաստիք գաղափարներէն ձերբազատուած կ'երեւին եւ իրենց իմաստասիրութեան մէջ անոնք կը շարունակեն տակաւին կիրարկել հին մտածելակերպը: Սակայն Տէքարը կը սկսի արդէն իսկ սպարաւաւել այն ամէն բանեղու մասին, որոնց հաւատացած էր ցայն վայր, այսինքն պաշտօնական դիտութեան մասին, այնպէս ինչպէս հնագոյն գաբրէլէն ան մեզ է աւանդուած, ու

րովհետեւ Տէքարդ կ'ուզէ, ինչպէս ըսինք, ի-  
մաստասիրութիւնը կառուցանել նոր եւ աւելի  
հաստատուն հիմքերու վրայ: Բանականութեան  
համար ընդունելի են, կ'ըսէ, միայն այն գա-  
ղափարները, որոնք յստակ են եւ որոշ, իսկ  
կը մերժէ այն ամէնը որ գրեւի են այս յատկու-  
թիւններէն: Արդ տարածութիւնը, շարժումը  
եւ տեւողութիւնը մաս կը կազմեն այդ որոշ եւ  
յստակ գաղափարներու շարքին: Բայց Տէքար-  
դի կողմէ այս սկզբունքին համեմատ կառուց-  
ուած աշխարհին մէջ շարժում եւ տարածու-  
թիւն աշխարհի կարեւորութիւնը մը կը ստանան  
որ տեւողութիւնը կը մտայ երկրորդական.  
ա՜նա թէ ինչու Տէքարդի գրութիւնը անկարող  
կ'ըլլայ մեզ տալով ժամանակի գաղափարին  
մէկ նոր բացատրութիւնը եւ անոր հեղինակը  
կը գովանայ ընդունելով արիստոտէլեան սահ-  
մանումը:

Ասկան դրական գիտութեան դարը ար -  
զէն սկսած էր: Քննադատական միտքը եւ փոր-  
ձառական գրութիւնը տուած էին իրենց դե -  
րականութեան ակացոյցը բնական երեւոյթնե-  
րու մեկնումին նկատմամբ:

Հիները աշխարհի գոյութեան խնդիրը կը  
համարէին լուծուած, իրենց համար Աբարդին  
կամքը բաւական էր բացատրելու իրերու ծա-  
ցումը: Յետոյ, հետեւողական ճամբով անոնք  
կը ջանային վերահասու ըլլալ տիեզերքի գո-  
յութեան մասնաւոր կերպերուն, ինչպէս նաեւ  
անոր բնական եւ հոյեկան ուժերուն: Գիտա-  
կան գիւտերու այդ համադրական եւ հետեւողա-  
կան գրութիւնը կարող չէր այլ եւս մեզ տալու  
տիեզերքի մասին գոհացուցիչ պատկեր մը:  
Մարդիկ տեսած էին որ հարկ էր մանրակրկիտ  
գննութեան մը ենթարկել ընտելեան անու-  
նապէս այլազան երեւոյթները, որպէսզի ընդ-  
հանուր օրէնքներու ծանուցմամբ գայն ճանչ-  
նալ կարողանան:

Գիտական խորհնակրկիտ ճիշդ այդ գար-  
ձակէտին է որ աշխարհ կուզայ Լայպիցի: Թէ-  
պէտեւ նիւթընի ժամանակակից, սակայն  
զերծ անոր աւանդամոլութենէն, Լայպիցի կը  
հետանայ դասական կարմիքէն՝ ժամանակի  
դրական իրականութիւնը մերժելով: Ան իր ի-  
մաստասիրական գրութիւնը կը սկսի յայտնե-

լով ընտելեան եւ մտածմունքը վարող օրէնք-  
ներու նոյնանմանութիւնը, այնպէս որ երբ ա-  
ռաջնոյն կանոնները դիտենք՝ կրնանք դիտնալ  
նաեւ վերջինին օրէնքները: Կը տեսնենք որ,  
ամէն անգամ որ առիթը կը ներկայանայ, բա-  
նականութիւնը կը շարժի համաձայն երկու օ-  
րէնքներու, որոնք են հակասականութեան եւ  
բաւարար պատճառի սկզբունքները: Առաջինը  
կ'ըսէ թէ բան մը չի կրնար միանգամայն ըլլալ  
եւ չըլլալ միեւնոյն պայմաններուն մէջ,  
մինչ երկրորդը մեզ կը ստիպէ որ չընդունինք  
ոեւէ իրի մը գոյութիւնը՝ առանց անոր այդ  
գոյութիւնը բացատրող բաւարար պատճառի:  
Բոլորովին ընդհանուր սկզբունքներ են ասոնք:  
Առաջինը մեզի չ'ըսէր թէ այս ինչ բանը այս  
վայրկեանին գոյութիւն ունի՝ թէ ոչ, ան մեզի  
միայն կը ստույգնէր թէ այդ տեսակ քանի մը  
գոյութիւնը կը գոյնուի կարելիութեան սահ-  
մանին մէջ: Երկրորդ սկզբունքն է որ կը հա-  
մապատասխանէ ներկայ իրականութեանց, ո-  
րովհետեւ որպէս զի ոեւէ իր այս պահու գո-  
յութիւն ունենայ, բաւական չէ որ այդ իրին  
գոյութիւնը կարելի ըլլայ, այլ անհրաժեշտ է  
նաեւ որ անոր գոյութիւնը յառաջ ընթող ոեւէ  
պատճառ երեւան եկած ըլլայ: Եւ ա՜նա այդ բա-  
ւարար պատճառի սկզբունքին վրայ յենյով է  
որ Լայպիցի պիտի մերժէ, որպէս անհեթեթ  
վարկած, ժամանակի առարկայական իրակա-  
նութեան տեսութիւնը: Արդարեւ, եթէ ժամա-  
նակը իրական բան մըն է, որ ունի իրեն յատուկ  
գոյացութիւն մը, եթէ ան բացարձակ էութիւն  
մըն է, ոեւէ բաւարար պատճառ չկայ որ տի-  
եզերքի ստեղծումը տեղի ունեցած ըլլայ այ-  
սինչ որպէսին քան թէ այնինչին: Այլապէս բա-  
ւարար պատճառի սկզբունքը չի կրնար ընդհա-  
նուր եղած ըլլալ, եւ որովհետեւ այդ սկզբունք-  
քին ընդհանուր հանգումները ոեւէ կասկածէ  
զուրս է, այսպէս ուրեմն ժամանակը ուրիշ բան  
չէ, եթէ ոչ՝ յաջորդութիւններու շարակալքը:

Սինչ այս մինչ այն, մարդկութիւնը գի-  
տական գիւտերու դարուն մէջն է մտած այլ  
եւս ամբողջապէս: Գիտունը հետզհետէ աւելի  
հետամուտ է տիեզերքի մասին բանաւոր բա-  
ցատրութիւն մը տալու բնական երեւոյթներու  
կանոնաւոր գննութեամբ: Մարդիկ կը սկսին

բնութիւնը նոր հայեցակէտով մը դիտել եւ անոր մասին ունինալ աւելի իրական ըմբռնումներ: Գննարկատող միտքը իր լիակատար դարգացման աստիճանին է հասած, եւ ա՜նա Քանդ կուզայ կիրարկել այդ նոր մտածելակերպը մարդկային գիտակցութեան ուսումնասիրու – թեան: Կրնանք բսել թէ Քանդի ըրածը ուրիշ բան չէ Եթէ ոչ՝ մեր հոգեկան կարողութեանց տարբայութեամբ: Ան ջանացած է մարդկային բանականութիւնը ճանչնալ անոր մտաւորական ուժերուն կանոնաւոր սուտումնասիրութեամբ: Ի՞նչ կերպով է որ կը գործէ մեր բանականութիւնը եւ մինչեւ ո՞ւր կ'երթան անոր կարելիութիւնները: Ինչպէ՞ս կարելի է գիտութիւնը եւ ի՞նչ աստիճան ծանօթութիւն կրնանք ունենալ մեր շուրջի իրերուն նկատմամբ:

Ինթականի եւ անոր գիտութեանց ատարկաներուն քննական այդ ուսումնասիրութեանը շնորհիւ Քանդ այն եզրակացութեան կը հասնի թէ պէտք է զանազանութիւն մը դնել, որպէս մին միւսին հակադրական, իրերու մեզ պարզած երեւոյթի եւ անոց իսկական բնութեան միջեւ: Մեզի համար հնար չէ ոեւէ բան գիտնալ իրերու ներքին բնութենէն: Մարդկային բանականութիւնը այնպէս մը յօրինուած է որ մեր ծանօթութիւնները մակերեսային նուրբ խաւէ որ անդին չեն կրնար երբեք թափանցել, խաւ որ մենէ կը պահէ իրերու իսկական բնութիւնը: Մտածումը չէ որ կը պատշաճի իրերուն, ինչպէս ընդունուած էր ընդհանրապէս մինչեւ Քանդ, այլ իրերն են որ, ետէ՛ն ճանչցուելու համար, ստիպուած են յարմարելու եւ ենթարկուելու բանականութեան ձեւերուն: Իրերը, փոխանակ կազմելու մտածմանց առանցքը, կուզան ընդհակառակը թաւալելու անոր շուրջը: Այսպէս խորհրդածելով է որ Քանդ մեր բանականութեան խորը կը գտնէ զգայականութեան ի յառաջագունէ երկու ձեւերը, որոնք են ըստ իրեն միջոց եւ ժամանակը: Անշուշտ Քանդի եւ իրեն զարոցի զգայական ներքնագիտակցութեան տեսութիւնը առարկայ պիտի ըլլայ շատ մը քննադատութեանց: Ուրիշ խորհոցներ, ժամանակի տեսլականութիւնը ընդունելով հանդերձ, անոր գաղափարին՝ գիտակցութեան մէջ առաջուց,

ի ծնէ, կազմուած ըլլալը պիտի մերժեն: Անոնք ընդհակառակը պիտի հաստատեն թէ ան կը կազմուի աստիճանաբար, կենսքի փորձառութեանց կրկնումներուն շնորհիւ:

Պէլիսոն, Բուսայէ-Քօլլարի մէկ տեսութեան հետեւելով, տեսողութիւնը պիտի նկատէ որպէս գիտակցութեան կազմելու յարմար նաշնորհում: Ի՞նչ է արգարեւ պէրկածեան տեսողութիւնը, եթէ ոչ մեր կենսքին սահիլը անընդհատ, աւելի ճիշդը ըսելով, ան մեր կենսքն է իսկ: Այդ տեսողութիւնը գիտակցութիւն է մեր արդի գոյութեան յարմար նի ժամանակը յիշողութեան մէջ համադրութիւնն է: Ան զգացողութիւնն է այս զուտ տեսողութեան, զոր «Մտեղծագործ բարեշրջու – թեան» հեղինակը կը դնէ ամէն մարդկային գիտակցութեան խորը:

Երբ Այնշթայն եւ Մինքովսքի ծանուցին իրենց յարաբերականութեան տեսութիւնը եւ նկարագրեցին ժամանակի եւ միջոցի ձուլու – մովը կազմուած այդ քառաչափ նորաստեղծ գոյացութեան յարկութիւնները, այն տեսնի միջոց եւ ժամանակ գաղբեցան գոյութիւն ունենալ իբր տառածին էութիւններ, բայց միեւնոյն տեսն այս տեսութիւնը ժամանակը զըբու: Կերտսին բնութեան շրջանակին մէջ, առարկայական իրականութեանց կարգին, ուրկէ Քանդ զայն զուրս էր հանած:

Ուրիշ գիտուններ ա՛լ աւելի յառաջ գացին ժամանակի այս առարկայացումին մէջ: Մարդկային միտքը, որ կ'ուզէ բնութեան ամէն եր՝ ոյթններուն մէջ միութիւն որ տեսնել, հետզհետէ աւելի ընդլայնելու վրայ է հիւլէականութեան գաղափարը, որ ի սկզբան միմիայն նիւթին վերապահուած ըլլալ կը թուէր, որովհետեւ ան օր քան զօր աւելի եւս կը նմարէ թէ երեւոյթներու արտաքին միօրինակ եւ միա – փայլող տեսքին տակ ծածկուած կը մնայ տարրական մասնիկներու, անշատ հիւլէներու ամբողջ աշխարհ մը: Այսպէս է որ ծնունդ է առած ժամանակի մասին նոր-հիւլէական տեսութիւն մը: Կ'ըրջապէս, ուրիշներ ժամանակի եւ հիւլէական յօրինուածքի գաղափարները իբրբար զոգնելով, կ'առաջարկեն ժամանակը նկատել որպէս զուտ վիճակագրական մեծութիւն

մը (grandeur statique) ինչպէս է Չիբ - մութիւնը, եւ որ բոլորովին նշանակութեանէ դուրի կը մնայ թիչ քանակութեամբ նիւթական մասնիկներու սասմանալիակ շրջանախին մէջ:

Մենք այլ, մեր կողմէ, տիեզերքի հիւլէական կազմութեան զարգափարին, ուրիշ խոս - յով, նիւթի հիւլէական սեսութեան վրայ լինելով, ժամանակի մասին առաջարկեցինք նոր բարձրագոյն մը, որ ըստ մեզի սա առաւելութիւ - նը ունի որ ան իրեն հիմ ունի ընդդիմութեան արդիւնաւոր տեսութիւն մը եւ հետեւաբար ստեղծ պատշաճ կը թուի ընական երեւոյթներու իսկութեան:

Նիւթի հիւլէական այդ յօրինուածքին հիմ - նական մէկ հետեւանքը սա է թէ, իւրաքան - յիւր տարրական մասնիկ, որոնց ամբողջու - թիւնը տիեզերքը կը ձեւացնէ, ունենալով իրեն յատուկ անհատականութիւնը եւ իրեն իխտո որոշ սասմանները, իր համաստեղներուն հետ չի կրնար երբեք շփոթուիլ: Այսինքն թէ՛ երկու այդ տեսակ մասնիկներ շեն կրնար իրարու վը - լայ միեւնոյն տեղը գրաւել միանգամայն, եւ փոխադարձաբար՝ միեւնոյն մասնիկը չի կրը - նար մէկէն աւելի տեղ գրաւել միեւնոյն տանն: Սիւնցենք այս առթիւ թէ այս վերջին պայ - մանին հետեւանքով է որ շարժուն ուսէ մար - մինի մը արագութիւնը չի կրնար անհունապէս մեծնալ:

Միւս կողմէ, նիւթի մասնիկներու ամենա - հիմնական մէկ յատկութիւնն է շարժումը, այ - լապէս խօսելով՝ անոնց մէկզմէկու հանդէպ ու - նեցած գիրքերուն շարունակական փոփոխում

Հիմնուելով այս երկու ճամբարտութեանց վրայ՝ հետեւեալ եզրակացութիւնները կրցանք բանաձեւել. ա) երկու նիւթի մասնիկներ շեն կրնար միաժամանակ միեւնոյն դիրքը գրա -ւել: Անոնք հարկ է ուրեմն որ իրարմէ գատ - ուած ըլլան անջրպետով մը որ է՝ միջոցը: Փո - խադարձաբար՝ բ) միեւնոյն նիւթի մասնիկը չի կրնար երկու դիրք գրաւել միանգամայն: Իսկ երբ կը գրաւէ, ուրեմն անջրպետ մը կայ՝ որ կը դասէ այդ երկու դիրքերը եւ այդ ան - ջրպետը կ'ըսուի ժամանակ:

Անջրպետը տիեզերական այն պորձոնն է որ նիւթի մէջ մի մասնիկին անհատականու -

թիւնը կ'ապահովէ, որ անոր անջատ գոյու - թիւնը հնարաւոր կ'ընծայէ: Ժամանակի ան - ջրպետը չի թողար որ նիւթի մասնիկը ըլլայ ամենուրեք եւ տարածուի յանհունս, մինչդեռ միջոցի անջրպետը իր կարիքն կ'ընդդիմանայ, որ բազմաթիւ մասնիկներ իրարու ձուլուելու վերածուին միակ մասնիկի: Մէկ խօսքով, ժա - մանակը եւ միջոցը կը ներկայանան որպէս եր - կու փուշերը միեւնոյն բանին, որու անջրպետ անունը տուինք եւ իբր այդ, անոնց յատու - թիւնները պէտք է որ ըլլան ամբողջովին իրա - րու նման եւ համաչափ:

Սովորութիւն է խօսիլ ժամանակի ընթաց - քին արագութենէն: Կարելի է, զոր օրինակ, ենթադրել որ երկրի իր առանցքին շուրջ ըրած շարժումը արագանայ: Այն տանն դիւրը եւ ցերեկի աւելի շուտ իրարու պիտի յաջորդէին, որով ժամանակի ընթացքը արագացած է՝ պի - տի փորձուիլնք ըսել: Սակայն, իրականու - թեան մէջ, արագացեալ շարժումի մը տեղ պի - տի ունենայինք անջրպետ մը, որ պղտիկցած է ժամանակը պիտի ըլլար պարզապէս կարճը - ցում, եւ ժամանակին՝ շարժուն առարկային արագութեանը համեմատ այդ կարճնայ կը հե - տելի սա՛ իրողութենէն թէ երբ այդ արագու - թեան արժէքը անհունութեան կը հասնի, ժա - մանակը, զէրօի վերածուած, ընդմիջտ կ'ան - հետի:

Սովորութիւն է նոյնպէս ժամանակի եւ միջոցի միջև գտնել շարք մը տարբերութիւն - ներ: Ատոնցմէ մէկն է ժամանակի բացարձակ անշրջելիութիւնը որ հակադրութիւն մը կազ - մել կ'երեւի միջոցին շրջելութեան հետ: Այս պարագային մէջ ինչոյն տարաբայ անութիւ - նը հիմնուած է այն իրողութեան վրայ որ ո եւ է առարկայ կրնայ իր ճամբուն վրայ անթիւ ան - գամներ իր շարժումը կատարել երկու հակա - սակ ուղղութիւններու վրայ անխտր:

Կը տեսնուի ուրեմն թէ՛ այդ ճամբան, որու վրայ շարժումին երկու հակասակ ուղղութեամբ կատարելու կարելիութիւնը միջոցին շրջելու - թիւնը կը խորհրդանշէ, միջոցին երեք չափողն մէկը միայն կը ներկայացնէ: Միջոցին շրջելու - թիւնը կ'անդիմադանայ հետեւաբար այդ տարա - ծութեան միւս երկու չափերը: Միջոցը այդպէս

կը կորսնցնէ իր Հիմնական յատկութիւնը, որ է երբեք չափ ունենալ: Իրականութեան մէջ միջոցը ու ժամանակը ձեռք եւ զանազանութիւնն զուրկ տարածութիւններ են եւ անոնց մէջ կարելի չէ գտնել սեւէ ստանձնանշորհալ ուղղութիւն:

Գալով ընական երեւոյթներուն, երբ շատ քիչ հասանակնութիւն կայ որ անոնք կարեւորան ամբողջական եւ կատարեալ կերպով մը շրջուիլ ժամանակի ընթացքին, այդ անհասանակնութիւնը ճշմարիտ է նաեւ միջոցին համար: Բայց նոյն իսկ ենթադրելով որ երեւոյթ մը կարելի ըլլայ շրջիլ, այն աստեղ պարզապէս այդ երեւոյթին այն մասը որ վերջն էր, այս անգամ պիտի ըլլայ առաջ եւ այն որ առաջ էր պիտի ըլլայ վերջ. առաջի եւ վերջի յարաբերութիւնները պիտի մնան նոյնը եւ երեւոյթը բազմազանող երկու եզրերն են որ միայն իրենց դիրքերը փոխած պիտի ըլլան յաջորդութեան կարգին մէջ: Երեւոյթի մը մասերուն կարգը կրնայ ուրեմն շրջիլ, բայց երբեք յաջորդութեան կարգը, որովհետեւ առաջը միշտ կը կանխէ վերջը, այնպէս որ նոյն իսկ ժամանակի դասակարգ տեսութեան Համեմատ դասելով իրողութիւնը, առաջի եւ վերջի յարաբերութիւնները մնալով անեղծ, կարելի չէ ժամանակի ընթացքի շրջումի մասին խօսիլ: Ուրեմն երեւոյթներու շրջումը համազօր չէ ժամանակի շրջումին: Իրականութեան մէջ, ինչպէս ըսինք, ժամանակը եւ միջոցը անձեւ տարածութիւններ են, որոնց մէջ ոչ մէկ առանձնանշորհալ ուղղութիւն կարելի է գտնել եւ տիղեբքը կազմող իւրաքանչիւր տարր կարող է իր գոյութիւնը ի յայտ բերել այս երկու տարածութեանց երկայնքին առնելով որոշ ուղղութիւն մը եւ կամ անոր ճիշդ հակառակը:

Ահաւասիկ ուրեմն այն եղբակացութիւնը, որուն կը հասնինք ի վերջոյ. եթէ միջոցը կարելի է չափել, ժամանակն ալ կարելի է չափել: Եթէ այս վերջինը կարելի չէ բաժանել, ոչ ալ անոր զանազան մասները իրարու վրայ բարդել, այդպէս է նաեւ միջոցին համար: Եթէ

միջոցը շրջիլ է, ժամանակը բացառութիւն չի կազմեր այդ տեսակէտէն: Թէ ոք ժամանակը անշրջիլ է, միջոցն ալ այդ մասին օրինակներ կ'ընծայէ: Վերջապէս, եթէ միջոցը կը մնայ անտարբեր իրերու վիճակին նկատմամբ, ժամանակն ալ կը մնայ նոյնքան անտարբեր:

Բնախօսական տեսակէտէ դասելով, պէտք է ըսել թէ ժամանակի զաղափարը արդիւնք է փորձառութեան, եւ զանազան տեսակի կենդանիներու մէջ փորձով կրնանք ժամանակի ըզպացում մը յառաջ բերել կամ երեւան հանել: Ժամանակի զաղափարը զարգացած էակներու մէջ աստիճանաբար կը կազմուի նոյնանման զգայութիւններու յաճախակի կրկնութիւնով եւ որուն հիմը կը կազմէ ամէն կենդանի հիսկէններու յատուկ եղող պարբերական զրգրելութիւնը: Այսպէսով կրնանք հետեցնել թէ Հոգեբանական ներկայէտ արժէքը կախում ունի բնախօսական ժամանակի զանազան արժէքներէ, զորս հիսկէնները կազմող ըջիշներուն ուսումնասիրութիւնը երեւան կը հանէ: ԲՆՃԱՆԻԿԱՆ պարբերական անզրգրելութեան ապացոյցն է անզգայութեան շրջանի գոյութիւնը: Զիդ մ'այդ պահուն անկարող ըլլալով ազդուելու իր շուրջի ազդեցութիւններէն, պիտակցութիւնը ասոնց գոյութիւնը չի զգար, այնպէս որ այդ ազդեցութիւններու պատճառ եղող երեւոյթները մեզ համար գոյութիւն չեն ունենար: Ուրեմն, ինչպէս որ հելլէական մարդին մէջ ժամանակը կը թուի մանկային յօրինածօք մը ունենալ, նոյնպէս ալ ըջիշային մարդին մէջ ալ մեզ կը յայտնուի ընդհատեալ ձեւի մը տակ: Ժամանակի միայնութիւնը (continuité) ճիշդ է միայն մեր աստիճանի աշխարհի մը մէջ:

Միւս կողմէ, այս զաղափարը սերտորեն կցուած ըլլալով մեր անձնական փորձառութեան, ան կ'անհետի ամէն անգամ որ փորձելու կարելիութիւն չի մտար, բան մը որ կը պատահի երազի եւ քանդազուշուքի մէջ:

ՅՈՎԱԿԻՄ ԱՎԱԶԵԱՆ